

ԱՐԱՐԱՏ

ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ, ՊԵՏՐՈՎԱՆ, ԲԵՆՅԱՎՈՐԱԿԱՆ, ԲԵՐՈՅԱԿԱՆ ԵՒ ԸՆԴԱՑԻՆ.

ԹԻՒ Է. — ՇՐՋԱՆ Է.

1875

ՏԱՐԻ Է. — ՕԳՈՍՏՈՍ 51

ԿՐՈՆԱԿԱՆ

ԿԱՆԵՐԱԿԱՆ ՕԳԻ

ԴԱՎԻՏԻ ՀԱՅՈՒԹԻՒՆ.

Այս միջոցներում՝ եւ ի կողմանո ինչ՝ մի քանի՝ թէ եւ շատ աննշան թուով՝ անձինքներէ՝ կը բարեկան ո՞չ և կը բարեկան դաստիարակութիւն և անուամբ մի նոր գաղափար կը տածուի, որոյ դէմ եթէ մի քանի եւ թեթեւ ակնարկութեամբք ներհակախօսներ երբեմն կելնեն, սակայն իբր արձագանք՝ կոյր զկուրայն պաշտպանութեան դեր կատարողներ եւս պակաս չեն:

Ոչ սակաւ զարմանալի՝ միանգամայն վշտառիթ է այսպիսի մի գաղափար տեսնել այնպիսի Ազգի եւ Եկեղեցւոյ անդամոց մէջ՝ որոց պատկանած Ազգի եւ Եկեղեցւոյ դիրք եւ վիճակն, եթէ չասեմ իսպառ՝ գոնէ ըստ բազում մասնց, կարի մեծ տարբերութիւն եւ ինքնուրոյն ուղղութիւն՝ տարբեր պայման եւ շահեր ունի: Մանաւանդ պէտք է նկատել նու եւ, զի գաղափարական —

անկախ կազմութիւն՝ եւ համարիւն՝ համասեռ եւ համանուն (մի եւ նոյն անունը կրող) մի Ազգի մէջ՝ կրօնական մեծ բաժանմունք, եւ կամ իրերահակառակ թէ Եկեղեցական եւ թէ քաղաքական տարբեր տարբեր իշխանութիւններ կամ վարչութիւնք չունենալով՝ կղերական կամ քաղաքական ուղղութիւններ եւ գաղափարներ՝ եւ ըստ այսմ պաշտօնական գերիշխանութեան կամ նախամեծար ազգեցութեան նախանձախնդրութեամբ միմեանց դէմ զինուող եւ իմաստով մարմիններ մէջ տեղ ոչ թէ միայն չեն երեւիր, այլ եւ չեն նշամարուիր անգամ, հետեւաբար ոչ հարկ եւ ոչ տեղ կայ մինը կամ միւսը պաշտպանելոյ կամ պախարակելոյ համար փրկութեան եւ ապահովութեան այսպիսի մի միջոց հրնարելոյ:

Արդարեւ ճիշդ այսպիսի վիճակի մէջ գտնուող Հայոց Ազգի եւ Եկեղեցւոյ մէջ կարելի է հարկ անհրաժեշտ տեսնել եւ մոածել այնպիսի մի գրութիւն՝ ինչ որ այսօր լիովին իրականացած կայ Գերմանացւոյ ինչպէս նաեւ մի քանի

հղօր եւ քաղաքական անկախ դիրք եւ իշխանութիւն ունեցող ուրիշ ազգաց մէջ, որք պարտաւորուած են իւրեանց ապահովութեան համար՝ այսպիսի եւ աւելի միջոցներ ձեռք առնլոյ:

Պապականութիւնն չէ այն աշխարհասասան կրօնական ստուար մարմինն՝ որ առիթ կը տայ, եւ շատ ազգաց մէջ պապական եկեղեցւոյ հաւատացեալներ եւ ժողովուրդ շահած լինելով՝ բայց մի եւ նոյն ժամանակ ամենուրեք եւ անդադար հակազդային գաղափարներ կտածէ եւ կջանայ որ՝ ամեն ազգերը՝ մի կրօնական — աստուածապետական բանութեամբ եւ երեւակայական գերիշխանութեամբ հռովմէական եկեղեցւոյ մէջ ի մի ձուլէ եւ կեդրոնացնէ, ուստի սորա դէմ եւս կպարտաւորուին եւ կրզինուին այն ամեն ազգեր եւ պետութիւններ՝ որք պապականութեան լարած եւ սպառնացած վտանգին ներքեւ կը գտնուին եւ կտագնապին:

Գերմանացիները եւ Խտալացիները օրինակ բերել բաւական է:

Գերմանական ազգն՝ թէ եւ մի քանի քաղաքական ինքնուրոյն եւ անկախ համագիի իշխանաց կառավարութեամբ պետութիւններ ունենալէ զատ՝ գաշնակցական — կեդրոնական գերիշխանութեան մեծ կայսրութիւնը կը կրէ, եւ ըստ կրօնականին եւս գըլխաւորապէս երկուքի բաժանուած է, եւ կրօնական — պաշտօնական երկու մարմին ունի՝ որք միմեանց դէմ եւս ան հաշտելի ախոյեան եւ ոխերիմթշնամիներ են: Պապականութեան եւ լուտերականութեան համար պէտք է իմանալ:

Պապականութիւնն իւր ընդարոյս եւ հնագարեայ յատկութեամբք Գերմանացւոց մէջ վաստակած եւ ունեցած հաւատացեալ ժողովրդովն բազմաց քաջայայտ եղած ջանքերը ի գործ կը դնէ Գերմանականն ազգութեան՝ ինչպէս նաեւ լուտերականութեան դէմ: իսկ Գերմանական կեդր պետութիւնն ըստ մեծի մասին՝ ինչպէս նաեւ Գերմանական ազգութեան եռանդուն բզգացմամբք ոգեւորեալ եւ նորին գոյութեան եւ ապահովութեան համար ամենաջերմ նախանձախնդիր վառուած անդամներն՝ տեսնելով պապականութեան լարած որոգայթները եւ հին ժամանակներէ հետէ „բաժանեա ո՞վ ո՞չեսցնի,, աշխարհավարութեամբ տրւած հարուածները, մանաւանդ քաղաքական — պաշտօնական մարմինքն եւս ըստ մեծի մասին՝ կամ թէ կեդրոնական վարչութեան իշխանաւորներն եւ ղեկավարներն լուտերական կրօնը պաշտելով՝ փոխադաբար բուռն կրիւք զինուած են եւ բազմատեսակ սպառազինութեամբք կրշահատակին պապականութեան դէմ:

Մի եւ նոյն պապականութիւնն է՝ որ Խտալացւոց ազգը եւ պետական անձինքը իւր դաւանակցութեան եւ եկեղեցւոյ անդամք եւ որդիք ունենալով, եւ յիշեալ ազգի մէջ մի կրօնական տարբեր կամ ուրիշ մարմին եւս չգտնուելով, սակայն Խառաւական աղջային միունքան եւ վսեմ նպատակին դէմ զինուելոյն եւ չարաչար գործելոյն համար՝ գարձեալ Խտալական ազգի եռանդուն եւ բարենախանձ անդամներէն՝ բանագէտ

ժողովուրդէն եւ պետական անձինքէն՝ միանգամյան քաղաքական իշխանութիւնէն կհալածուի:

Պատականութիւնն՝ համարիւն՝ համասեռ եւ համազգի չեղող իւրաքանչիւր աղքաց մէջ՝ հակաքրիստոնէական նպատակներով՝ օտար եւ քաղաքական գերիշխանական գաղափարներով մոլուած եւ յափշտակուած է, եւ կջանայ ամեն աղքայնութիւնքը ոչնչացնել իւրաքանչիւր աղքաց աղքային— քաղաքական գոյութիւնքը եւս վտանգելով կամ իսպառ ջնջելով։ Սակայն այնպիսի գաղափարներ տածեն մանաւանդ այսուհետեւ աններելի լինելով՝ հետեւաբար ամենայն աղք եւ իշխանութիւն՝ բաց իռամիկներէն՝ իսպառ զինուած են եւ կգործեն պապականութեան դէմ՝ եւ կարի իրաւամբք՝ որպէս զի իւրեանց աղքային միութիւնքը իդլուխ հանեն՝ ամբողջացնեն եւ զօրացնեն, եւ իւրեանց աղքի գոյութեան եւ ապահովութեան երաշխաւորներ եւս կրկանգնեն աղքային եւ կրօնական խրորութիւններ դնելով՝ աղքայինը քաղաքականով ամրացած եւ հզօր պաշտպանութիւն գտած՝ կապահանջէ որ՝ աղքի կրթութիւնը եւ դաստիարակութիւնը ինքն հոգայ աղքային դաստիարակութեամբ, իսկ օտար հարմին եղող եւ շատ աղքաց մէջ տարածուած պապականութեան եւս կներէ եւ իրաւունք կտայ՝ իւր հաւատացեալ ժողովրդեան կրօնական եւ եկեղեցական պիտոյից համար միայն եկեղեցական պաշտօնեաներ պատրաստել, նա եւ ժողովրդեան իւր հաւատը եւ կրօնը ուսուցա-

նելոյ արտօնութիւնը կտայ յիշեալ պապականութեան։

Սակայն պապականութիւնն այսքանով չէ կարող գոհ լինել եւ չբաւականանար, եւ իւր բազմախումբ արբանեակներով չարանիթ մեքենայութիւններ կհնարէ յիշեալ աղքաց՝ ինչպէս նա եւ այլոց դէմ, եւ երբէք չպիտի դադարի՝ մինչեւ որ կամ իսպառ տըկարանայ եւ կործանի, եւ կամ իւր նպատակին հասնի։ Զայս քաջ գիտնալով եւ հասկանալով աղքային ոգւով՝ աղքային միութեան եռանդով՝ եւ աղքային գոյութեան եւ անկախութեան նախանձախնդիր թէ ժողովուրդըն եւ ամեն անձնանուէրներն եւ թէ իշխանութիւնքն՝ ոչ միայն օր աւուր խորութիւններ կյաւելուն, կսահմանադրեն եւ միշտ կքարոզեն, այլ եւ պապականութեան հրօնական (այս ինքն կղերական) «Հայոց և բաստիարակութեան վերայ անդադար եւ սաստկութեամբ կը յարձակուին, գաղտնիքները կքննեն, ըուն նպատակները կհրապարակեն՝ կը գատափետեն, կհարուածեն եւ կհալածեն՝ մինչեւ որ ժողովուրդը արթնցնեն՝ զզուեցնեն եւ զգուշացնեն, միանգամյան եթէ հնար ինչ իցէ՝ իսպառ հեռացնելով՝ Զմուռանամբ կրկին ասելոյ՝ զի պապականութիւնն եւս փոխադարձաբար զինուած է իւր հակառակորդաց դէմ եւ անխնայ ամեն միջոց իգործ կդնէ եւ երբէք աշխատութիւն եւ ջանք չինայեր իւր հակառակորդքը յաղթահարելոյ եւ ջլատելոյ համար՝ թէ եւ իզուր է ինչ որ անէ, եւ երբէք իւր բուն նպատակին հասնելոյ կարող չպիտի լինի»

Արդ շատ հեշտ է այս ամենը եւ այլ այսպիսիքը բազգատելով տեսնել եւ համոզուիլ՝ թէ պապականութեան՝ Գերմանական եւ Խոալական ազգաց նրան դիրք եւ վիճակ ունի՞ Հայոց ազգն եւ Եկեղեցին եւս՝ որ մի եւ նոյն Աղքի մէջ կրօնական եւ ազգային այլ եւ այլ խրարութիւններ տածելոյ առիթ տայ եւ անհրաժեշտ կարեւորութիւն լինի:

Քանի՞ վիհ մեծ է եւ որքան անհամեմատելի տարբերութիւնք կան ինչպէս պապականութեան հետ՝ պապականութեան տիրած ազգաց՝ եւ նոցա ազգային շահուց՝ նոյնպէս Հայոց Աղքի եւ Եկեղեցւոյ մէջ:

Խնջպէս որ Գերմանացւոց եւ Խոալացւոց ազգաց մէջ հակակիրու եւ հակազգային մի կրօնական բուռն մարմին կայ եւ միշտ կը գտնուի նոյնպէս կայ Հայոց եւ Հայաստանեայց Եկեղեցւոյ սեպհական կրօնական պաշտօնական մարմնոյն մէջ: Կարելի՞ է ենթագրել՝ զի ինչ որ պապականութիւնն Գերմանացւոց եւ Խալացւոց մէջ հակազգայնութեան ոգւով կնիւթէ եւ կորամագրէ ազգութիւնքը ասպալել եւ ջնջել ջանալով եւ զամենայն ինչ միայն պապականութեան մարմնութիւննել մէջ կեդրոնացնել նկրտելով եւ երեւակայելով՝ նոյնպէս կջանան Հայաստանեայց Եկեղեցւոյ պաշտօնեայք՝ ոյս ինքն Հայոց կրօնական պաշտօնական մարմնոյ՝ զայն օտար մի շաւզի ենթարկելով եւ խմբ տարբեր եւ օտար մարմին ձուլել մղելով:

Ի՞նչ որ պապականութիւնն կմտածէ եւ կնիւթէ Գերմանական եւ Խոալական

ազգային միութեան եւ ազգային ոգւոյ եւ շահուց գէմ, կարելի՞ եւ ներելի՞ է մտածել անգամ՝ զի ըստ այնմ կխորհի եւ կնիւթէ Հայոց աղքի եւ Եկեղեցւոյ կրօնական մարմնն՝ իւր համարիւն՝ համասեռ՝ համազգի հարազատ անգամոց եւ եղբարցն ընդգէմ: Երբ պապականութեան, Գերմանական եւ Խոալական ազգութեանց շահերն խիստ մեծ տարբերութիւնք եւ իրերահակառակ եւ ի միմեանց անկախ հզօր պայմաններ եւ նպատակներ ունին եւ ըստ այնմ խրագանչիւրն գուն կգործէ եւ գիշեր եւ ցերեկ կը տքնի, միթէ նոյնպէս է նաեւ Հայոց Աղքի աշխարհական եւ Եկեղեցական անգամոց գիրքը՝ վիճակը՝ շահը եւ նպատակը: Ո՞վ է Հայն եւ ո՞վ է Հայկական Ս. Եկեղեցւոյ եւ Կրօնի պաշտօնեայն:

Ի՞նչ է Հայաստանեայց Եկեղեցւոյ կրօնական մարմնոյ կամ պաշտօնէից գլխաւոր եւ նուիրական ջանքն եւ նրապատակն՝ եթէ ոչ՝ պաշտպանել եւ յարատեւ ապահովել Հայաստանեայց Եկեղեցւոյ գաւանած Քրիստոնէական կրօնը, եւ Հայութիւնը կամ Հայ աղքութիւնը: Ի՞նչ է Հայաստանեայց աղքի անգամոց կամ աշխարհական որգուոց նուիրական եւ գլխաւոր ջանքն եւ նրապատակն՝ եթէ ոչ՝ գարձեալ մի եւ նոյնը՝ այս ինքն պաշտպանել եւ յարատեւ ապահովել Հայաստանեայց Եկեղեցւոյ գաւանած եւ պաշտած Քրիստոնէական կրօնը եւ Հայութիւնը կամ Հայ աղքութիւնը:

Աւրեմն ի՞նչ հարկ կայ այսպիսի վիճակ ունեցող համասերունդ՝ համարիւն եւ համազգի եղբարց մէջ կղերական կամ

ոչ կղերական գրութիւն եւ իրութիւննելոյ՝ եւ կամ սերմանելոյ եւ քանի որ այսպիսի գրութեան մէջ կդտնուի՝ Հայոց համար ի՞նչ նշանակութիւն ունի ի Հայոց կղերական սիրութիւն և այս կղերական սիրութիւնը նկատելու:

Ողջամիտ տեսութեամբ՝ կղերականի իսկական նշանակութիւնը որ տեսակ նրկատմունքով եւս քննեմք, նորաներքեւ Հայոց համար վտանգաւոր ոչինչ քան ծպտուած չէ եւ երբէք չէ կարող լինել քանի որ Կղերականը համարիւն՝ համասեռ եւ համազգային հարազատ անդամ եւ որդի է, միանգամայն նոյն Ազգի եւ Եկեղեցւոյ մէջմի եւ նոյն հարազատ ոգուով զարգացած եւ դաստիարակուած է, նա օտար պաշտպանութեան եւ յարկի ներքեւ երբ զարգացած՝ եւ պղտոր եւ խարդախ աղբիւրներէ ուսումն առած չէ եւ ոչ խմորուած, ուզէ կղերական լինի՝ ուզէ աշխարհական լինի, որ վիճակի մէջ եւս գտանուի՝ նա անձնանուէր է Հայոց Ազգի եւ Եկեղեցւոյ եւ նոցահամար կղոհէ ինքն զինքն Աթէ աշխարհական մնայ գաւական է որ յաւետ Հայկական հարազատ ոգուով եւ զատիարակութեամբ զարգացած լինի, դարձեալ նա կաշխատի եւ անձնանուէր է մի եւ նոյն նպատակի եւ ջանից համար Աերցուր Կղերական անունը եւ գիր Եկեղեցական կամ հոգեւոր, քանի որ ուժացեալ՝ այս ինքն Մայրենի Եկեղեցիւն եւ ազգային մարմնոյ ամբողջութենէն հերձեալ չէ, գարձեալ Հայոց՝ ինչպէս նաեւ Հայաստանեաց Եկեղեցւոյ պաշտած կրօնի համար մի եւ նոյն ջանքը եւ նպատակը կրկրէ եւ կտած:

Ապաքէն այլ եւս ի՞նչ կերպով կարելի է եւ պիսի համանամբ իղերական ո՞չ և դաստիարակութեանը^(*): Կրօնքը ուսանելոյ նպատակը կամ թէ համեմատաբար աւելի կրօնից վերաբերեալ առարկաներով զարգանալ եւ դաստիարակութիւն կենցագօգուտ գիտելիքներէն եւ լեզուներէն միանգամայն աղքատ թողով:

Կրօնքը ուսանել ամեն մարդու առաջին եւ նուիրական պարտաւորութիւններէն գերագոյնն է: Նետեւաբար՝ որքան միջոցներն կներեն եւ անհրաժեշտ կլինի՝ ըստ հանգամնաց ժամանակի եւ ուսահանցման Եկեղեցւոյ ամեն մարդ կսիրէ եւ պարտաւոր եւս է կրօնից վերաբերեալ շատ առարկաներ կամ միջարձակ կերպով ուսանել եւ իմաստափրել: Իսկ զարգացվ կենցաղօգուտ գիտելիքներ եւ լեզուներ աւելի կամ նաւազ քանակութեամբ ուսանելոյ որքան որ ըստներելոյ նիւթական միջոցաց ժողովրդեան եւ դպրոցաց՝ այս ինչ կամ այն ինչ տեղ կրչագնութեան կամ աշխատական է Հայոց թէ Եկեղեցական եւ թէ աշխարհական անդամաց ամեն աեղ զո գընթաց ջանքը միշտ եղած է Հայոց որդուոց Հագեւոր ամսոյից հետ մարմնաւորին եւս կարել

(*) Դաստիարակութեան խոզոյ մէջ դաստուութեան եղանակի և առարկայից քանակութեան և տեսակին նկատմամբ՝ Տեսունուէ և Գործունունուէ հրկու գաղտփար և վիճարանութիւն կը տիրէ ի լուսաւորեալ և ի զարգացած աշխարհայի իրը եւրու աշխարհայի բազուկոց պէտք է յաւելու Քըրքունու որին և դուռնութիւններ և ա:

ւոր եղածները իմիասին եւ անհրաժեշտ
կերպով մատակարարել, ըստ այսմ՝ նո-
քա իւրեանց պարտաւորութեանց հա-
մաձայն՝ միմեանց աջակցելով՝ կենցա-
զօդուտ գիտելիքներ եւ լեզուներ պար-
տադիր ջանիւք ուսուցանել տուած են
Հայկազն մանկուոյն, որոյ ապացոյցներ
այսօր ամեն տեղ ակնյայտնի պարզ կը-
տենուին՝ ինչպէս որ միշտ եւս տես-
նուած են:

Արդ ցայս վայր յայտնուած տեսու-
թիւն եւ գիտողութիւններէն ըստ բա-
ւականին հասկացուեցաւ որ՝ Հայոց հա-
մար կոչքական Վ. ՏԱՆԴԱԽՈՅ ո՞չ և ո՞ւսու-
դիական նիւթեակայելոյ ոչ հարկ կայ
եւ ոչ առիթ. բաւական է որ մեր դըպ-
րոցներ՝ օտար ազգեցութիւններէն եւ
ծտարագործիք անձանց միջամտութիւն-
ներէն ազատ մնան, իսկ այս կամ այն
անունը կըելը՝ միեւնոյն՝ համարիւն՝
համասեռ եւ համազգի հարազատ ան-
դամոց մէջ խտրութիւն ձգելոյ չափ
ազգեցութիւն եւ նշանակութիւն ունե-
նալ չէ կարող. բայց միանդաման տես-
նելով ի ներկայս մեր Ազգի ենթակայ
եղած վիճակը եւ շրջապատղ զանա-
զան վերահաս ծանր հանդամանքները՝
որով ոմանք կընկրտին Հայութեան ա-
մուրնեցուկը եւ պաշտպանը եղող Կը-
րօնը խախտել եւ Հայութիւնը վտանգի
ենթարկել մինչդեռ Կրօնը ջնջուելով՝
այլ եւս Հայութեան ուրիշ բան չմնար
բայց եթէ օտարքազաքականացեալ մի
ազգի հետ ի մի ձուլուից որովհետեւ
քաղաքական անկախ դիրք չունենալով՝
եւ Կրօնական կապը խզուելով՝ Հայու-
թիւնը կըմնայ անտեր եւ անսպաշտ-

պան՝ կամ Աչ իրը անդիւն-ի մէ հարմէն, ո-
րով ուզել չուզել՝ օտարութեան պիտի
հետեւի եւ ինմին անհետանայ. Եւ ահա
այս սպառնալից դրից եւ վտանգի ա-
ռաջքը առնլոյ համար՝ այժմ, ինչպէս
եւ միշտ պէտք է մեծ ճիգ թափել եւ
ինամը տանել անշուշտ ասեն մարդու
կրօն ուսուցանելոյ իւր կարեւոր պա-
րագաներով հանդերձ, եւ այս հարկ
անհրաժեշտ է ոչ միայն ճշմարիտ եւ
ջերմեռանդ Աստուածպաշտութիւն ու-
սուցանելոյ եւ հոգեկեցոյց եւ կատա-
րեալ մարդկութեան բարերարող ա-
ռաքինասիրութեան եւ բարեգործու-
թեանց ջերմ զգացմունքներ տարածել
եւ արդիւնաւորելոյ համար, այլ եւ Հա-
յոց Եկեղեցին եւ Հայութիւնը առաւել
եւս ապահովելոյ եւ պաշտպանելոյ հա-
մար, զոր Հայոց ամեն սեռի՝ աստիճանի
եւ կարգի անդամք եւս համամտութեամբ
կըաղձան եւ յաւետ կջանան. Իսկ հա-
կառակը կմտածեն նոքա՝ որք Հայ չեն,
եւ Հայաստանեայց Կրօնը խախտելով՝
Հայութիւնը եւս ջնջել կնկրտին, ուստի
երբ Հայոց ողջամիտ ազգայնոց եւ բա-
նիմաց Եկեղեցական պաշտօնէից Ալօնէց
ամուր զօրունեամբ և պաշտանունեամբ
զՀայութիւն գլորոցներէ սկսեալ ամեն
տեղ՝ նոյն ոգւով եւ զգացմամբ վառել
եւ զարգացնելը կտեսնեն, անմիջապէս
կպարտաւորուին Կոչքական ո՞չ և ո՞ւսու-
դիական գոչելով պախարակել եւն
եւն քմահաճոյ բացատրութիւններ տա-
լով որոց իրաւոնք կըտրուէր, եթէ Հա-
յաստանեայց Եկեղեցոյ պաշտօնական
մարտին սի եւ նոյն նպատակով, զոր օ-
րինակ՝ Գերմանացւոց մէջ ներգործէր,

որ իհարկէ նոցա ազգութեան եւ ազ-
գային շահուց ներհակ պիտի գար՝ ուս-
տի եւ անշուշտ պիտի պարաւորուէին
Հայաստանեայց եկեղեցւոյ անձնանուէր
պաշտօնէից եւ անդամոց գէմ սպա-
ռազինուելով ամեն կերպով մաքառե-
լոյ:

Արդ ի կնիք բանիս դժուար չէ եզրա-
կացնել նաեւ, որ Հայոց մէջ Աղերական ո՞չ
և բառապէտական-Ռին-երեւակայելն՝ կամ
ո՞չ ու ո՞չ առարաց արձագանք լինել
կրնշանակէ, եւ կամ այսպիսի գաղա-
փար տածել եւ տարածելն առանց օտար
և գաղափնի նպատակն ու, ուստի ով որ լի-
նի եւ ինչ տեսակ տեսութիւն եւս բա-
ցարել նկրտի, իզուր կջանայ Հայոց
մէջ վտանգաւոր Աղերական ո՞չ և բառապէտական-Ռին-երեւակայելոյ եւ խորու-
թիւն արկանելոյ համար; Եւ հակառա-
կը խօսելով՝ եթէ լինի եւս, ո՞վ կարող
է հաստատել եւ ապացուցանել՝ զի Հա-
յոց կղերական ոգին կամ Եկեղեցականք
կջանան Հայութիւնը տապալելոյ՝ մինչ-
դեռ այժմ Արքուն (կամ իղերական-
նէ-նը) հարթածել անգամ ջանալն՝ ի-
րօք եւ անշուշտ զՀայութիւն եւ Հա-
յաստանեայց Եկեղեցին կօրծանելոյ կա-
ռաջնորդէ, զոր ո՞վ կարող է ժխտել
եթէ ողջամտութեամբ եւ քաջ գիտէ
Հայութեան եւ Հայաստանեայց Եկեղեց-
ւոյ ներկայ վիճակը եւ անհրաժեշտ
ոլոքուն և ոյն շատ ուսունը

ԱՐԴԻՇԻ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԱՆՈՒԿԻՆԻ.

ՊԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՀԱԼԱՎԱԾ, ԱԿՏՈՒԱՆ

ՀԵՐԵՎԱՆԻ ԱՆՁՈՂԱՅԻ ԵՒ ԲԱԺԱՆԵԼՈՅ ՅԵԿԵՂԵՑԻ ՏԱՐԱՅ.

(६ -५ -४ -३ -२ -१)

309. 111.

၃၁။ မြန်မာနိုင်ငံ၏ ပုဂ္ဂန်များကို လူမှာ အမြတ် ဖြစ်သော မြတ်များ
၂၅။

(Եւ Տեառն 908): Իննեւտասներորդ
ամ էր թագաւորութեան Ամբատայ Ե-
ռաջնոյ՝ որդուց Եշոտոյ արքայի Շաղ-
րատունեաց, յորում ժամանակի քե-
ռորդի նորա Գրագիկ Երծրունին՝ յաղազս
հայրենի ժառանգութեան Կախիջևան
քաղաքի՝ ապստամբեալ ի նմանէ գնայ
յԵտրպատական բազում ընծայիւք առ
ոստիկանն յուսուփ, որում հարկս հար-
կանէր աշխարհս Հայոց յանուն ամիրա-
պետին՝ և թագաւորեալ ի նմանէ ի վե-
րայ տանն Երծրունեաց՝ կարի գժումնե-
ցոյց զոստիկանն ընդ գէմ Ամբատայ ար-
քայի, որովք և ազմուկ և խոռվութիւն
յաշխարհին մեծ յոյժ: Ընդ որ զահի
հարեալ արքայի և նախարարաց միաբան
եղելցն ընդ նմա՝ իրեւ առաքեն ի հաշ-
տութիւն ընդ ոստիկանին զչչովհաննէս
կաթուղիկոս բազում և մեծագին ըն-
ծայիւք՝ ևս և յուխտ խաղաղութեան,
նա ընկալեալ պատուով ի վերին երեսս
զայրապետն՝ կապէ ապա ի բանտ խա-
ւարին՝ իրեւ զդաւաճան ոք՝ սպառնա-
ցեալ՝ տալ նմա զկարիս բազում: Եւ
ինքն ընդ մերումն հակառակաթոռ ար-
քային Գրագիկ և եղօր նորա Գրու-
գենայ՝ որ հագարապետն էր արքայի Արմ-
բատայ ի վերայ Հայոց աշխարհին՝ զօր
մեծ գումարտակ արարեալ՝ գայ ընդ